

## Կ Ե Ն Ա Զ Ի Մ Ա Ց Ե Ն Փ Ի Ւ

Ա.

Կը նայիմ կեանին,  
Եր երեւէն զերուած  
Օսարականի հայեացբով տրում,  
Եր ընկերներէն դաւուած, ուրացուած,  
Այս աշխարհին դէմ դառնութեամբ լեցուած  
Մարդու նոգիով,  
Բեկուած ու խռով:

Կը նայիմ կեանին,  
Բիրս, ապերասն,  
Ու ինձ կը բռի ամէն ինչ ունայն,  
Անունչ, անկայտն,  
Երազի նման յաւէս խուսափուկ  
Ու անիրական,  
Ինչ որ կայ այսօր,  
Մարդ, լեռ, ծառ, ծաղիկ, բար քէ անառոն,  
Բոյսն ենթակայ  
Կազմակուծումի օրէնքին դաժան:

Կը նայիմ կեանին,  
Շուար, ատամոն,  
Եր միակ որդին կորուսած մօր մը  
Նայուածքով վեսոն.  
Աչերս կը փառնեն կեռ լոյսը ազօս  
Իմ յոյսի աստղին.  
Խաւար է ռուջըս, մութ՝ նևուն ու մօս,  
Ամէն տեղ կեղեւչ, նեծեծանի ու լաց,  
Ու կը համակումիմ գողով մ' անծանօր,  
Կեանին վաղահաս առունին դիմաց:

Գ. ՃՈ.ՐԾՈՒ